

# ՊԱՏԿԵՐ

ՀԱՆԴԵՍ ԿԻՍԱՄՍԱՅԱՑ

---

ԻՆՆԵՐՈՐԴ ՏԱՐԻ ԹԻՒ 10

1 Մելոպոեիք 1898



ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼԵՍ

ՏՊԱՐԱՆ.

ՃԻՎԵԼԵԿԵԱՆ

Պատկեր Արք Հայություն թիւ 20

1898

## ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

---

- 1 Անանիա Նարեկացի .
- 2 Գուր .
- 3 Այլ եւ այլք .
- 4 Աստղաբաշխական .
- 5 Յայտնութիւն Աստուածային .
- 6 Օրէնսդրութիւն Օսմանեան ըստ ծիսի Անաֆիտայ .
- 7 ՎԱՐՔ Ս. ՄՈՆԻՔԱԾԻ . ՑՈՎՃԱՆՆԵԿ Վ. ԱՌԻԿԵԱՆ

# Պ Ա Տ Վ Կ Ե Բ

## Հ Ա Ն Գ Է Ս Կ Ի Ս Ո Ս Մ Ս Ե Ա Յ

Իններորդ Տարի

Թիվ 40

4 Սեպտեմբեր 1898

## Ա Ն Ա Ն Ի Ա Ն Ա Ր Ե Կ Ա Ց Ի

(Շարունակութիւն տես թիւ 9)

Զոր օրինակ երկիրն՝ յորժամ տղմուտ լինի՝ ոչ կարէ բղխել ջուր յստակ եւ սրբահամ, այլ լինի ծանրահամ եւ ժանակալից. այսպէս յախտալից սրտէ աղօթք՝ խոտան երեւին, որպէս եւ փարիսիցւոյն։ Եւ զարձեալ եթէ կամիս որ խոնարհի Աստուած յաղօթքն քո, զուրուք հոգի դատախաղ մի՛ առնոյր. վասն որոյ ասէ մարդարէն Անբակում. «Վայ որ արբուցանէ ընկերի իւրում հրապորս պղտորս եւ ճանապարհս կասկածաւորս»։ Եւ զայս իմացիր որ բազումք արարին աղօթս, եւ մատուցին պատարազս, եւ ի տեղիս տեղիս ոչ հաճեցաւ Աստուած։ Մատոյց Արէլ Պատարազ Աստուածոյ ի սուրբ սրտէ, եւ ընկալաւ Աստուած. իսկ ի Կայենին՝ ոչ հաճեցու. վասն զի նախանձն ի սրտին էր։ Ելաց եւ Եսաւ, այլ վասն զի տաեւ լութիւն ի սրտին էր, ոչ եհաս օրհնութեանցն։ Ասաց Մեղայ Դաւիթ ի բոլոր սրտէ. առ ժամայն ասաց Մարդարէն. «Տէր եթող զմեղս քո»։ Ասաց Մեղայ եւ Սաւուզ, այլ վասն զի ոչ էր ի կատարեալ կամաց, ոչ ընկալաւ Սամուէլ Մարդարէն այլ ասէր. «Պատառեսցէ Աստուած ի քէն զթագաւորութիւն

քո ։ Բերին Սստուծոյ ընծայ եւ ժողովուրդն, այլ ասէր Երեմիա բանիւ Ա.տուծոյ. « Ծնդէ՛ր թիրէք ինձ խունկս ի Թարսսէ եւ կինամօն յերկրէ հեռաստանէ . նախ լուած զսիրտ քո, եւ առա ընկալաց զայզ ի ձեռաց քոց » : Աղօթէին եւ Հրէայքն. այլ ասէր Մարգարէն . Յարժամ համբառնայցէք զձեռու ձեր, զարձուցից զերեսս իմ ի ձէնջ, եւ թէ յաճախիցէք յաղօթու, ոչ լուաց ձեղ » : Եւ վասն պահոց նորա ասէ. « Ոչ զայդափոխ պահս ընարեցի ասէ Տէր » : Արք երկու ելնն ի տաճարն կալ յաղօթու. Փարիսեցին եւ Մաքոսուորին աղօթքն հաճեցաւ Աստուած, վասն խոնարհութեան . զՓարիսեցւոյն ոչ ընկալաւ վասն հպարտութեան . Պահեցին կուսութեամբ եւ յիմար կուսանքն այլ վասն զի անշնտրով արարին, ոչ մախն յառազաստն . Կոչեաց Սիմոն զՏէրն ի տուն իւր . այլ ոչ զիտաց ընտրովութեամբ ընկունիլ. վասն որոյ մեղադիր լինէր ասերով. « Մաի ի տան քո ջուր ոտից իմոց ոչ ետուր » . իսկ զպոռնկէն զոհութիւն մատուցանէր ասելով . « Զատ իմ, եւ զզուիս իմ իւզով անուշիւ օծ, վասն որոյ թողեալ լիցին սմա մեղք իւր՝ զի յոյժ սիրեաց զիս » :

Արդ ովկ եզրայր պատուական, ըստ խնդրոյ քում արժան է ինձ տալ պատասխանի. վասն զի վերագոյն խնդրեցեր զատնել զարտասուս, վասն որոյ ոչ էր պիտոյ զրել քեզ եթէ յաղօթու կաց, եւ ոտքմոս ասս յաճախ . զի այդ հասարակաց է, եւ զու հանապազ տոնես . այլ ես զբնդրութիւն եւ զարուեստն ցուցից քեզ. որ ի բազմաց ծածկեալն է, մանաւանդ ծուլցելոցն . Տեսանհօս, որչափ ընտրութիւն պէտք հն առաքինութեան յորս հաճի Աստուած. քանզի որչափ վասն առաքինութեան ջանայ ոք, այնչափ վասն ընտրութեան պարտ է ջանալ. որ զհաճոյն Սստուծոյ կարէ առնել . վասն որոյ ասէ Տէրն. և Զգոյշ լերուք ողորմութեան ։, եւ պահոց եւ աղօթից ձերոց. Զօր օրինակ ամսն ինչ իրաց՝ յորժամ կծեալ եւ ազտեղեալ լինի, թէպէտեւ ցանկալի կերակուր արկաննեն՝ ախորժելով ընդունին . այսպէս քո աղօթքն եւ արտասուքն կերակուր հն Աստուծոյ. զնողիզ մաքրեամ յաղտից . յայնժամ որպէս ասէ Մարգարէն, « Մինչ չեւ քո տղօթեալ՝ տոտոցէ. ահաւասիկ հասեալ կամ » : Իսկ եթէ յանցանաց ոչ զզուշանաս, այլ անպատրաստաբար ի խօսել եւ ի բամբանել, ի բարկանալ, ի յատել, ի շոգմոգել, ի հպարտանալ. յայնժամ եւ աղօթքն խոտան երևէն առաջի Աստուծոյ :

Զոր օրինակ աղքատ ոք երթայ ի զուռն իշխանի, ինդրե-  
լով ողորմութիւն, զումանս ի ծառայից նախատէ եւ զոմանս  
անիծանէ, յայնժամ հալածեն ի զրանէն եւ ասեն. որ ո՞յ պարտ  
է լսել. աղաչանաց քոց եթէ գատախազիցդ : Այսպէս եւ զու,  
յորժամ աշխատիս եւ առնուս չնորհս աղօթից՝ երկայնամիտ  
եւ համբերող ողի ստացիր . որ վարքդ բանիցդ վկայէ . իսկ  
եթէ խօսիս խոնարհութեամբ եւ վարքդ բարձր եւ ամբարհա-  
ւաճ, անտի զի՞նչ օդափցիս : Եւ որպէս զերեւելի վարքդ ուղ-  
ուղես, զպահս եւ զաղօթս, զաշխատութիւն եւ զանընչասի-  
րութիւն, այսպէս զանիրեւոյթ վարքդ ուղղեաւ. հեզ, խոնարհ,  
սիրուն, անոխակալ, ողորմած : Եւ որպէս զու յԱստուծոյ  
ինդրես ողորմութիւն, այնպէս եւ զու պարտիս լինել ողորմած,  
քանզի յորժամ աղքատն ի քէն ինդրէ զողորմութիւն, եւ ոչ  
ողորմիս, ապա զու մատուցեալ առ Աստուծած ինդրել ողորմու-  
թիւն, այսպէս առէ. Եւ ի քէն ժահցայ եւ զու ինձ ոչ ողոր-  
մեցար. զիարդ ես քեզ ողորմեցայ : « Քանզի զոր արարէք  
միում . . ի փոքրկանց՝ ինձ արարէք » : Մատթ. իԵ. 40 :

Եւ բերանոյ քո որպէս Եկեղեցոյ զզուշացիր. զի որպէս  
յԵկեղեցին ոչ այլ ինչ անօթ մուծանել հրամայէ՝ բայց միայն  
անօթ սպասու իւրոյ, այսպէս եւ զու՝ յամենայն տղեղ խօսից  
պատրաստես. որպէս եւ զրեալ է (Առակ. ԼԱ. 8). « Բաց  
զբերան քո բանիւ Աստուծոյ » . յայնժամ աղօթք քո եւ ար-  
տասուք՝ որպէս նուէր մատչի առաջի Աստուծոյ :

Սրդ քանզի առաջի եղեալ եմ ի բանս յաղագս զզջման՝  
եթէ որպէս հասցուք չնորհին, զարձեալ՝ յորժամ կամիս ար-  
տասուել եւ միտքդ քարացեալ լինի, զու այսպէս պատճառ  
արաւ. Զոր օրինակ զայ ձմեռն, եւ ի խստաշունչ սառաման-  
եացն խամբեալ մեռանին բոյսք ամենայն, եւ ծաղիկք եւ զա-  
րաստանք, իսկ Դու Ս.մենակալ, ի ժամանակի գարնայնոյ ցօղես  
անձրեւ, եւ առաքես զջերմութիւն հարաւոյ, հալին սառնա-  
մանիք ձմերայնոյ, յառնեն դարձեալ ի մեռելոց եւ նորոգին  
վայելչութիւնք ծաղկացն, զոյն առեալ, ի հողոյ՝ իւրաքանչիւր  
զհոտն արձակէ. նոքա ոչ են կենդանիք. եւ ոչ աղաչել զքեզ  
կարող են վասն նորոգմանն իւրեանց . Դու ի կամաց քոց առ-  
նես զարուն եւ նորոգես : Իսկ ես կենդանի զոլով, եւ սաեղծ-  
եալ ի քէն պատկեր քո, մեղանչելով յաճախ, արարի ինձ  
ձմեռն խստաշունչ, եւ խամրացան ծաղիկք առաքինութեան  
իմոյ, Այժմ աղաչեմ Բողերար, արաւ ինձ զարուն հոգեւոր .

հալեան զսառնամանիս մեղաց իմոց. ցօղեան ի սիրտ իմ անձրեւ ողորմութեան. առաքեան զջերմութիւն հաւատոց յերկիւղի քո ի հոգի իմ. որ հաներ զջուրն ի վիմէն. արան զսիրտ իմ ընդունարան արտասուաց :

Դարձեալ զոր օրինակ նկարագրէ ոք ի տախտակի զպատեեր թագաւորի. եւ տեսեալ թագաւորն զպատկերն իւր հնացեալ եւ տղտեղեալ յանարգութեան, վերսալին նորոգէ ըստ առաջին նմանութեան, այսպէս եւ ես Արարիչ, սահեծեալ ի քո սպատկերդ՝ հնացուցի մեզօք. այժմ նորոգեան բարերար ըստ մեծի ողորմութեան քում. Զոր օրինակ անասուն կատեալ ի գաւիթ Տեառն իւրոյ, յորժամ տեսանէ զծէրն իւր՝ բառաչէ ընդդէմ նորա, եւ տէրն զթացեալ հրամայէ գարման արկանել, այսպէս եւ ես Տէր իմ, դեգերեալ ի գաւիթս քո ակն ունելով ողորմութեան : Զոր օրինակ ել աղաւնին ի տապանէն, եւ շրջեալ ընդ համատարած զուր ջրհեղեղին՝ եւ ոչ գտեալ հանգիստ ոտից իւրոց՝ զարձաւ անդրէն ի տապան իւր . իսկ նոյ զթացեալ ընկալաւ ի տեղի իւր ? Այսպէս եւ ես Արարիչ, ելեալ ի սուրբ Եկեղեցոյ քո շրջեալ ընդ տարբերութիւն կինցաղոյս, եւ ոչ գտեալ հանգիստ ոդոյս, զարձայ լերստին առ քո բարերարութիւնդ . ընկալ զիս ըստ մեծի ողորմութեան քո : Եւ որպէս երկուց պարտապանացն չնորհեցեր, միունն հինդ հարիւրն եւ միւսունն զիսուն, այսպէս եւ ես, Արարիչ, պարտապան եւ քեզ բիւր քանքքարոյ . եւ ոչ ունիմ դործս բարիս զի հատուցից . արդ չնորհեան եւ ինձ ողորմութիւնն քո : Եւ եթէ Սնիրաւ Դաստաւորն զատ արար այրոյն, իսկ Դու Արդար Դաստաւոր, զատ արան ինձ եւ փրկեան զիս յոսոխիէն սատանայէ : Սյրն որ իջանէր յԵրուսաղէմէ յԵրիքով, եւ անկաւ ի ձեռս աւազակաց եւ վիրաւորեցաւ . իսկ Սամարացին զթացեալ պատեաց զվէրս նորա, եւ զարմանեաց զնա . . իսկ ես անկեալ ի ձեռս սատանայի եւ վիրաւորեալ հոգւովս, բժշկեան զիս արարիչ, ըստ քո մեծի ողորմութեանդ :

Որդին Անառակ, որ ել ի հայրենի խնամոցն, հետեւեցաւ խոզաբոյծ կերակրոցն . իսկ յորժամ զարձաւ՝ պատմոց էր արժանի. այլ Դու յաղթեալ ի հայրենի զթոյդ ընդ առաջ ընթացեալ համբուրեցեր . եւ առաջին պատմուճանաւն զարդարեցեր . մատանի ի ձեռս եւ կօչիկ յոտս, զպարարակն զիներ, եւ զսեղանն զարդարեցեր . եւ զհրեշտակս յուրախութիւն շարժե-

ցեր, արդ Տէր, իւ ևս ելեալ ի քո սուրբ հաճոյիցզ, եւ կացեալ  
անառակութեամբ, գարձայ վերստին սու քո բարերարութիւնդ.  
Ենկա՞լ զիս մարդասէր ի տուն հայրենի :

ԱՌՋՔ զանգամալոյծն բերին առաջի քո . ինքն զքեզ ո՛չ  
աղաչեաց, իսկ զու յայլոց հաւասար ողորմեցար նմա, եւ ա-  
սացեր, «թողեանլ լիցին քեզ մեզք քո. արի՛ առ զմահիճս քո  
եւ զնա՞ ». իսկ ևս մահճօք մարմնոյս բարձեալ զհողիս անդա-  
մալոյծ, եւ բերեալ առաջի քո. արդ բժշկեալ բարերար, վասն  
մեծի ողորմութեան քո :

(Շարայարելի)

ԳՐԻԳՈՐ Վ. ԱՅԸԳԵԱՆ




Աստուածութեան ծոցէն դու պացած նրշոյ սիրաբոյր,  
Եւ մարդկութեան երկնառաք, երկնարրոխ հրասլոյր,  
Սոռուերին մէջ դու լապաեր, վրշերու մէջ դու ծաղիկ,  
Արտասուաց մէջ դու ժրայիտ, ողբոց մէջ երգ խաղաղիկ

Որբան ճակատէ տօրանար, անյոյս, անլոյս, անզեփիտս .  
Որբան սրտեր մորմոհած հազար վշտէ, յոյզէ բիւր .  
Որբան աչեր ամսամած, արտասուալից եւ սմա՛՛ . . .  
Որբան հոգիք պաշարուած անյաղբեկի անձկանօֆ,

Քեզ ակն՝ ունին, որպէս տկար ծաղիկն անցօղ՝ բաժակէն ,  
Որպէս բաշմակն արգիլուած՝ խոր ոսկեղին վանդակէն,  
Որպէս սիւզէն անշօշափ՝ տնծուփ լնակն ցաւալի :

Տառապին, ախ, է յաւետ մարդուն բաժին սոսկ տոկուն ,  
Սակայն, ո՞վ գուք, զերդ մրւայլ արիւոյն շողին դաւնայ նկուն  
Միայն բուրումդ, — ուր եւ սիրու, յոյս, լոյս եւ կեանք — ծաւալի :

## ԱՅԼ ԵՒ ԱՅԼ Ք



ՊԱՐՍԻԿ ԱՏՐՈՒՇՍՆ ԵՒ ՆԱԽԹ

Պագուի կպրանաւքն. -- Դիպուածով ձեռքս անցաւ կոնտրայի Արքայական Ընկերութեան փիլիսոփայական Յիշատականաց հաստոր մը . մէջը՝ ի Պարս մշտնջենաւոր կրակ վերնազրով Պ. James Mountseyի՝ ռուսական բանակին բժշկին յօդուածն կար, 1748 ապրիլ 20ին նոյն ընկերութեան ընծայուած : Նախկին գարերէ ի վեր այդ նիւթին գործածութեան վրայ մանրամասնութիւններ կան :

Առաջին բասերուն ընթերցմամբն՝ յիշեցի կրակապաշտ Պարսիկն :

« Ասուքերոն թերակզղւոյն Գերբրաց պաշտոծ կրակն նոյնողէս գետնէն կ'ելլէ . Պարուէն 20 մկոն հեռու է , Կասովական ծովին զրեթէ 3 մկոն : Գետինն ապառաժուտ է , երեսն հողոյ թեթևու խաւ մը ծածկելով :

Եթէ ափ մը գետինը փորենք եւ կրակ տանք՝ իսկոյն բոցն կ'արծարծի . անընդհատ կը վասի, մինչևւ որ արտաքուստ խավանարար արգելք պատահնի :

Տեսակ մը հող կայ՝ գրեթէ երկու մկոն տարածութեամբ ուր իջնեաններ կառուցած են, գիշեր ցերեկ վասերով գետնէն բխուծ ողին՝ կը լուսաւորուին : Ամենին նշանաւորն է չորս ոտնաշափ խորութեամբ եւ տասնուշորս ոտնաշափ լայնութեամբ հորն : Սյդ իշեւաններու մէջ տասնուերկու քուրմեր եւ բազմաթիւ կրակի պաշտօնեաններ կան, որք թուի թէ իրենց հին աւանդութեանց համեմատ անչէջ կը պահեն միշտ այդ ամենածախ կրակն :

Հնուց միացած կտմարակասով շէնքեր են , ճաթռած ոլարիսպներ, բաւական է լոյս մը մօսեցունել այդ ճեղքերուն՝ եւ ահա բոցն կը ծաւալի տմին կողմ, այլ մարելն զժուարին չէ : Յատուկ հորեր բացած են դիշեր ցերեկ մշտավառ , որով ջերմութեան կարօտ չեն. իսկ լուսաւորուելու համար՝ ծակ եւ

դէզներ կը միսեն զետինն եւ ծայրը լոյս մը մօտեցունելով կը վառեն. սպիտակ է լոյն, եւ որչափ ուղեն կը վառի. մարելու համար յատուկ թիթեղէ խուփեր պատրաստած են, կնպղաձեւ վրանին ծածկելու յարմար :

Մերձակայ տեղերէն բերուած քարերն կրի վերածելու համար՝ գետինը կը փորեն եւ հոն կը զիդեն զանոնք, յետոյ լոյսը մօտեցունելով կրակ կուտան, եւ բոցն ճարճատելով կը տարածուի : Երեք օր այսպէս վառելէն յետոյ կիրն պատրաստ է : Բոցէն ալ ոչ ծուխ կ'ելլէ եւ ոչ հոս, որչափ ալ մեծ եւ ընդարձակ ըլլայ :

Այս տեղէն մէկ ու կէս մզոն հեռու սպիտակ նաւթի աղբիւր կայ, դիւրավառ յոյժ :

Հողն եւ քարերն զորշախայտ են եւ աղէջրի ճաշակ ունին : Ապսքերոն թերտկղղւոյն մէջ աղանանք շատ կան. նոյն պէս աղի լիճ մը կայ՝ որուն ափանց մօս նաւթի հինգ զանազան աղբիւրներ կան. միայն բժշկական գործածութեանց կը ծառայէ այդ նաւթն : Դեղին է դոցնով, թորհցմամբ ցըիի նման պարզ . կուրծքի եւ այլ հիւսնդութեանց իմր բուժիչ կուտան ներքնապէս, նոյնպէս եւ արտաքուստ զանսազան հիւսնդութեան :

Պաքուի մօտ այնքան յորդ աղբիւրներ կան զի անիւներն կ'օծեն այդու . այլ ամենէն լաւն եւ առատաբուխն Պաքլամի մէջ է. յիսունէ աւելի աղբիւր կայ. ամենէն մեծն օրական յիսուն պարման, (7 անզիմական լիտր զրեթէ մի պարմանն) կ'արտազրէ : Մեծ խոխոչմամբ կը հոսի աղբիւրն. քսան զրկաչափ է խորութիւնն :

Պաքուի մէջ ջերմութեան համար միայն նաւթն կը գործածուի, այլ որպէս զի լաւ տաքցունէ՝ մոխիր եւ հող կը խառնեն մէջը : Կերակուր եփելու կը ծառայէ, այլ զրեթէ ամենուն մէջ կը թափանցէ այդ անախորժ համն ու հոս ու

Մատակասզարի սարդի մետաքսն.— Camboué քահանային սեպհական զրադումն է սարդերու հետ ժամանակ անցունել : Վերջերս մատակասզարեան սարդերու հիւսած բժոժն (խոզակ) քակեց եւ սքանչելի մետաքս գտաւ : Իր զիւտն առաջարկեց անգամ մը օղլնտելական Ընկերութեան՝ սակայն պապրդիւն մնաց : Այսօր սկսած են գործազրել այդ շահաղիտական փորձերն, արդիւնքն աննպաստ չերեւիր :

Գաղղիական Տեմպս լրագիրն հետեւեալ տեղեկութիւններն կը հաղորդէ . այլ մուցած կը թուի այդ Քահանային յիշատակն՝ որ առաջին ամսամ իր փորձերով հասարակաց միտքն արթնցուց :

« Արուեստից մարզանքն սկսած է իրեն ձեռքին մէջ նոր միջոցու հնարագէտ շահագիտում մը տեսնել , գաղթականութեան նպաստաւոր գործ մը , սարդի մետաքսի մանարաններ հաստատելով : Սովորական տեսարան չէ . բազմաթիւ սարդեր կարգաւ շարուած են , կռնակնին դէպ ի վար դարձուցած , նազուգներն (d'évidoir) անոնց յետոյքէն կը քաշեն փայլուն դեղին կարմրորակ մետաքսն , 16 մեղրէ մինչեւ 40 , իւրաքանչիւրէն : Երբ կը հատնի՝ կը կարեն թելն . իսկ սարգն այլ եւս անարգել կը վարդէ պատէն վեր իր սովորական անկիւնն . ուր ձգած ոստայնին վրայ խմբուած մեղուկներու եւ ճանձիկներու վրայ սովալլուկ կը յարձակի :

« Սարդէն ելած մետաքսն լորձնային հիւթով մը ծածկուած է . վազուկ ջրի մէջէն անցունելով կամ լուալով կը մաքրեն : Դիւրաւ կը հիւսուին մաքրուելէ յետոյ . այլ զի զիւրաբեկ են՝ ութողոր կ'ընեն պահոննչուած զօրութիւնն տալու համար : Այս նոր հիւսուածքն որ մետաքսէ շատ աւելի թիթեւ է՝ առ այժմ օգապարիկ գունտերուն արտաքին պատեամին վրայ իրը պահապանող ցանցաթել կը դորձածուի :

ԵՐԿՐԱԲԱՆԱԿԱՆ . Երկրագնտիս մակերեւոյքն . — Պ. H. Wayner զերման նշանաւոր Երկրագիրն վերջերս հրատարակեց Երկրիս մակերեւութիւն վրայ կարեւոր գրութիւնն մը : Հինգ զասի կը բամնէ ուսուցիչն զայդ . փոխանակ երեքին որ շատերէն ընդունուած էր մինչեւ այսօր :

1º Բարձրադիւտ մակերեւոյքն երկրիս երեսին 6 % կը գրաւէ . այն հողերն են որ ծովու երեսէն 1000 մեղրէ աւելի բարձր են : Միջին բարձրութիւնն 2200 մեղր է այս զետնին :

2º Ցամաքային դարաստափ . որոյ բարձրութեան չափն է 1000 մեղրէ 2000 . Երկրագնտիս 28,3% մակերեսն է այս , միջին բարձրութիւնն է 250 մեղր :

3º Ցամաքային առ.ինակ . Որու բարձրութեան չափն է ծովու երեսէն վեր 200 մեղր , եւ 2300 ծովու երեսէն վար , Երկրագնտիս 90% մակերեսն կը գրաւէ . միջին խորութեան չափն է 1,300 մեղր :

4<sup>o</sup> Ծովային դարաստավի . Որու խորութիւնն է 2300էն մինչեւ 5000 մեղք : Երկրիս մակերեսին 53,7% մասն կը ծեւացունէ . միջին խորութեան չափն է 4,100 մեղք :

5<sup>o</sup> Անդնդային մակերեւոյք . վերջին բաժանումն ըստ ուսուցչիս՝ կը պարունակէ 5000 մեղք խորութիւնէ սկսեալ աւելին . 30% երկրիս մակերեսն կը ծածկէ . միջին խորութեան չափն մինչեւ 6000 մեղք հասնելով :

Բառ Պ. Waynerի երկրագնախո կեզեւին միջին հաշուով մակերեւութիւ հաւատաբրութիւնն պիտի գտնուի՝ այժմեան ծովերու երեսէն 2300 մեղք վար :

ԲՆԱԽՕՍԱԿԱՆ. Ծղրիներու երգին արուեստական ջափակցուքինն .— Ծղրիներն ճառաւուներու ընկեր՝ այլ ոչ անոնց չափ ճանձրացոցիչ , իրենց երդերուն մէջ ընկերական դաշնակցութիւն մ'ունին . միասին կ'երգն ևւ նոյն չափակցութեամբ : Ամերիկացի զիտով մը այսպէս կը խօսի ծղրիներու վրայ .

«Ծղրիներն ոչ թէ ցուցակապիր ջերմաչափ՝ այլ լսողական մասնաչափի աեսակներ են : Երբ օդոյ բարիխտունութիւնն 15½, ըլլայ՝ ծղրիդին ճիշերաւն համրանքն վայրկենի մէջ 80 է . իսկ 210 ին 120, նոյն աեւոզութեան մէջ : Միջին հաշուով՝ իւրաքանչիւր ջերմութեան աստիճանին՝ տնինք 4,8 ճիշէ առելի : Ո զիտէ թէ այդ մանրիկ ևւ անմեղ միջատին այդ ճիշն ինչ զաղանիք ևւ ինչ օրէնք կը ծածկէ :

Սրանչելի փապուղի մը .— Քիչ տաենէ ի վեր ոկտած են Միացեալ Նահանգաց մէջ հոյակապ փապուղի մը բանալ , Գուլորատայի զահազան բոլքին իրարու հետ միացունելու համար : Անջրապեսով լերանց բարձրութիւնն է 1800 մեղքէ մինչեւ 2000 :

Փապուղւոյն երկայնութիւնն 80 քիլոմեղք պիտի ըլլայ . 4 մեղք բարձր ևւ 5 լոյն : Կամտրակապ պիտի ըլլայ աղիւոսով, ևւ 950 հրաշէկ լամբար պիտի ըլլաստորէ անցքն :

Ամեն 200 մեղքին երկայն օգամուա անցքեր դէպ ի վերին երեսն բաց օդին պիտի երկարին , օդոյ փոխխութիւնն առանց հովելու համար :

Փապուղւոյն առհասարակ խորութեան չափն 845 մեղք է . բաց ի վիկտոր Միջի քաղաքին մօտ Բայք լերան տակի մտաէն :

որ առ նուազն 2000 մեղք խորութիւն պիտի ունենայ , Դժուարին եւ վտանգաւոր այս աշխատութիւն դէմք քսան տարի պիտի տեւէ . Մինչեւ հիմայ ծանօթ լիազուղիքն համեմատելով ասոր հետ՝ մուկի համեստ ծակեր կրնանք նկատել մերիններն :

Գիտուրեանց համալսարանի մը մեջ ապահովագրութիւն .— Հէյտէլպէրկի զիտութեանց համալսարանն իր աշակերտաց հումար եղական տրդիւնաւոր նորութիւն մը տրամադրած է : Որոնք որ՝ աշակերտաց մէջէն՝ Տարրաբանութեան եւ Բնադիմառն փորձառական դասերուն կը հետեւին, կամ աշխատանոցին մէջ կըզբաղին, պարտաւոր են ապահովագրուիլ փորձառական որ եւ է տրկածներու դէմ :

Եթէ պատահմամբ տկարանայ տշակերժներէն մին՝ կ'ենթազրուի փորձերէն վտանգուելով՝ 2500 ֆրանգ խամսաթոշակ կ'ընդունի . իսկ թէ աւելի թեմեւ է արկածն՝ ըստ այսութոշակն կ'որոշուի :

Խառնակ քեյ . — Ճենք եւ ճարտանք թուի թէ խարդախ թէյ բաւական մացուցած են Նւրոպիոյ մէջ . Անցեալներն այդ կրկին աշխարհներէ Միացեալ Նահանգներն զրկուած թէյէն 5000 տուփ՝ ըստ նոր օրինաց՝ չընդունուեցան Նիւ Յորքի նաւահանգստէն : Ծայրագոյն Արեւելցիք ճարտար միջոցներով կը ներկին հասարակ առւնկերու աերեւներն ամեն մնասակար եւ սոսկալ դեղերով, կը ձեւին, կը մէին, եւ յԵւրոպա կը զրկին : Բրիտանիա ոչ միայն այդ տեսակ թէյերուն մուտքն՝ այլ եւ զործածութիւնն արգիլած է :

Ոչ միայն զին չունին ասոնք այլ եւ առողջութեան մեծապէս վնասակար են :

## ԱՍԴԱԲԱՇԽԱԿԱՆ

ԱՍՏԵՂ. ԱՅ ՀԵՌԱՌՈՐՈՒԹԻՒՆՔՆ ԶԱՓԵԼՈՒ ՀԱՄԱՐ  
ՆՈՐ ԿԵՐՊ ՄԸ.


Հաստատուն աստեղաց հեռաւորութիւնքն չափմալու համար կամ իրենց հակազիք անկիւննին (parallaxe) որոշելու համար, արդէն ծանօթ երկու կերպ կայ, այսինքն մին չափել երկրին վեցամուեայ տեղափոխութեանց միջոցին անկիւնը, եւ միւսը լուսոյ չեղման հետզհետէ անկիւնն, որն որ լուսոյ արագութեան երկրիս արագութենէն տասն հազարէն տւելի անգամ շուտ ըլլալն է պահճառն . բայց ես զիւրին միջոց մը ցոյց պիտի տամ որն որ 10 հեռաւորութիւննին նոյն մնացող աստեղաց զործածելու համար այս մեթոսն, ունինք նախ երկրիս ծիր խաւարման ըստուած ծրին մակարդագին մէջ զանուող կամ անկէ քիչ արքերող աստեղ մը համար, այս համեմատատութիւնը, այսինքն մերձագոյն հեռաւորութիւն տու երկիր առաւել կրկին հեռաւորութեան արեգական առ երկիր այնպէս համեմատի առ մերձագոյն հեռաւորութիւն որպէս լուսոյ սաստկութեանց խոտորնակի քառակուսի արմատ, այնպէս որ ք սեպելով մերձագոյն հեռաւորութիւնը եւ Հ, արեգական առ երկիր հեռաւորութիւնն միջին հաշուով  $\frac{\varrho + 2\zeta}{\varrho} = \frac{V_o}{V_u}$ , ու եւ ս սեպելով լուսոյ մերձագոյն եւ հեռագոյն սաստկութիւնքն, որ ք աստիճանաւ կը նշանակուին : Քանիզի ըստ բնադիտական սկզբան լուսոյ սաստկութիւնը, հեռաւորութեանց քառակուսեաց խոտորնակի կը համեմատին, արդ լուսաչափն եւ կատարելագործեալ լուսանկարք, լուսագէտ (spectroscope) գործիք զիւրաւ կը չափեն որ եւ է լուսոյ սաստեղաց սաստկութիւնը . ուստի ունիմք միայն այդ հաւասարութիւնը լուծել, որ է  $\varrho = \frac{2\zeta V_o}{V_u - V_o}$ , այսինքն տկար եղած լուսոյ սաստկութեան քառակուսի ար նատը երկրիս շրջանագծին հեռաւորութեան կրկիննին հետ բազմապատկելու է. այսինքն արամագծին հետ, եւ բաժնելով երկու զօրաւոր եւ տկար լուսոյ քառակուսի

արմատոց հետ : Եթէ ասոտզը ուղղահայեաց դիրք մը ունենայ, այն ատեն կ'ասնեւմք տարբերութիւնն անկեանց : Նոյնպէս 20 հեռաւորութիւնն նոյն եղող երկու կամ աւելի աստեղաց համար այս միջոցն գործածելէ յետոյ հեռաւորութիւնն փոփոխող ասաւեղաց համար ալ այս միջոցը գործածելու է, քանզի Հ ուղարկով ուղղական անփոփոխ հեռաւորութիւնն եւ Հ փոփոխեալներն՝ ունիմք Հ այնպէս կը համեմատի հ ի այլ եւ այլ արժէից ինչպէս փոփոխող լուսոյ և սաստկութեանը քառակուսի արմատը առ քառակուսի արմատ անփոփոխ սաստկութեան լուսոյ :

Ահա այս կերպով կրնամք փորձել Վահագն կամ Հայկ աստեղ առ երկիր մօտենալը, որով մէկ երկվայրկենի մէջ ըստ աստղաբաշխից 70 քիլոմետր հեռաւորութիւն կ'ընթանայ . ուստի մէկ օրուան մէջ  $70 \times 86400 = 6,048,000$  քիլոմետր եւ մէկ տարուան մէջ առաւել քան 2200,000,000 քիլոմետր կը մօտենայ, եթէ լուսաչափ գործիք ստուգեն զայս, այն ատեն կրնամք նաև արեգակնային զրութեան միջոցի մէջ կատարած մէկ երկվայրկենի ընթացքը որ ըստ ոմանց 16-20 քիլոմետր է հաշուել :

Երկրաչափական միջոցները մինչեւ 0,01 այսինքն մէկ րոպէ հականկեան հարիւրերորդ մասն եղող քանակութիւնն կրցած են որոշել, որով 206,625  $\times$  100 անգամ երկրէս առ արեգակն եղած հեռաւորութիւնն հաշուած են : Կը մնայ միայն զիտնալ թէ ո՞ր աստիճան կատարելութեան հասած են լուսաչափ գործիքներն որ մինչեւ որչափ հեռաւորութեան իրենց ազդեցութիւնն ցոյց կուտան :

## ՅԱՅՏՆՈՒԹԻՒՆ Ա.ՍՏՈՒՄԱՅԻՆ



ՄԱՍՆ Բ. — Գոյուրիւն Յայտնութեան

(Շարունակութիւն տես թիւ 9)

Բայց մի քանի դիտողութիւն աւելցնենք ի հաստատութիւն ըստածնուս։ 1) Պարոն Ռյանան կը պահանջէ որ Աստուած զիջանի նորոգելու այնչափ բիւրաւոր հրաշքներ, ուրիշներ առողջ աւելցնելով, զայնս իրեն արարածներուն քննութեանն ենթազելու համար։ Արդ ո՞չ չտեսներ զյանդգնութիւն պահանջմանս։ Աստուած պէտք է որ հանգանդի իր արարածոց իրր կարօտ անոնց ճանաչողութեանն եւ քննութեանն։ Աստուած գործած է հրաշքներ, առուած է մարդուս ամէն հարկաւոր միջոցներ զայնո ճանչնալու համար և ահա այս բաւական է։ մարզուս կ'իյնայ այս միջոցներն ի գործ զնել և ճանչնալ եղածներն։ 2) Բայց յանդուկն ըլլուէն զատ չէ նաև յիւար պահանջմունք մը։ որովհետեւ կարելի՞ բան է որ այնչափ անթիւ անհամար հրաշքներ կրկնուեն առանց անտեկութեանց։ Եւ արդարեւ յա շատ հրաշքներու կրկնումն Աստուծոյ բարութեան և արդարութեան կը հակառ կի, որովհետեւ չեն կրնար նորոգուիլ առանց միեղաց և անօրէնութեանց նորոգման զոր օրինակ Յիսուսի խաչելութեան ատեն պատահածներն։ (բ) Շատ ուրիշ հրաշքներ չեն կրնար կրկնուել առանց պատմութեանց կարգն շփոթելու և խանգարելու, որովհետեւ պէտք էր այն հրաշքներն ամեն պատահական պարագայիւքն կրկնուելն, զոր օրինակ Խորայելացւոց կարմիր ծովէն անցնիլն նորոգուելու համար պէտք էր որ ի կեանս վերադառնայր Փարաւոն, հարուածներն կրէր, հալածէր զնոսա, եւն, եւն։ գ) Շատ հրաշքներ եթէ նոյն պարագաներով կրկնուեն, ամեմատչելի պիտի ըլլան ամբողջ խմբոյ մը քննութեան, քննութեան կ'ըստեմ, զի Ռընանի համար տեսնելն բաւական չէ։ այսպէս Յովեանու հրաշքն նորոգուելու համար ամբողջ «զիտնականաց խումբն պէտք էր ընկերանայր անոր ի փոր կիտին, եւն, եւն։ դ) Ուրիշ հրաշ-

ներու կրկնուիլն պահանջել մարդկութեան կամ մասնական կամ ընդհանուր կորուսան ուզել ըսել է , յորմէ զիտնականաց խումբն գուրկ չպիտի մնար անշուշտ , այսպէս Սոզամ Գոմորայ այրիլն , ջրհեղեղն, եւն, եւն : 3) Արդ կը հարցնեմք ինչպէս կրնան նորոգուիլ այս Աստուծոյ բարութեան , արգարութեան հակառակ , մարդուս մեաստկար , ըստ ինքեան կրկնում ընդունող հրաշքներ , եւ եթէ չեն կրնար նորոգուիլ ինչ խելքով կրնան պահանջուիլ : Միթէ այսպիսեաց քննութիւնն , բնական եւ զերբնական կարգին ներզաշնակութենէն ու ընդհանուր բարկքէն վեր է , որ անոր զոհուին : Ոչ ապաքէն . ուրիմն պահանջմունքն յանդուզն , յիմար եւ անպատշաճ է : 4) Եթէ Պ. Ռընանի պահանջմունքն եւ անկէ հանած հետեւորդն ստոյդ ըլլար , պւաք էր նոյնն ստուգուէր նաև . որ եւ իցէ պատմական զիոզուածոց նկատմամբ : Որովհետեւ ինչպէս ըօինք , մենք հրաշքն արաւաքուա իր պատմական զէպք կը նկատենք եւ հետեւաբար նոյնպիսի զիոզուածոց ստուգութիւնն հաստատելու միջոցներն ալ ի զործ կը զնենք : Ռընան հրաշից նկատմամբ այս միջոցներն կը մերժէ , զայնս ուրիմն մերմելու է ուրիշ զիոզուածոց ալ նկատմամբ , յայց այս չուզել եւ չկրնար ալ ընել , հետեւաբար եւ ոչ հրաշից համար պահանջելու է : 5) Բայց իր հիմնական սխանն է քննել զհրաշս ներքսապէս , որ անկարելի է եւ անօգուտ : Որովհետեւ ինչ բնական կազ կրնայ գանել մահուան եւ կենաց մէջ եթէ ոչ հակասութիւնն , ապա ուրիմն ինչպէս կրնայ գանել որ բնականօրէն այս երկու եզրերն կապուելով յարութեան զէպքն կրնան կոցուցանել : 6) Զերկարենք խօսքերնիս , միայն այս ալ ըսենք որ եթէ կրկնուելու ըլլային հրաշքներն ըստ պահանջման Ռընանի , նախ լիսպին եւ ստուգապէս չպիտի կարենային իր հրաշք ցուցուիլ այս քննութեամբ , զոր իրեն պէս անձինք պիտի ընէին , ինչպէս ինքն ալ կը խոստավանի . երկրորդ այս քննութիւն ընելէն վերջն ալ ինդիրն չպիտի լմնար , որովհետեւ այս քննութիւնն , ինչպէս կ'ըսէ ինքն , իրենց միայն բաւական պիտի ըլլար եւ ոչ այլոց . ուստի եւ ամեն անզամ հրաշքներն կրկնուելու են , որպէս զի ամեն ոք անձնական քննութեամբ անոր հաւատայ : Այս ամենն ըսելով Պ. Ռընան ուրիշ բան չղիտեր , ինչպէս ամեն ոք կը տեսնէ , եթէ ոչ հրաշից զոյութիւնն ցուցնելն անկարելի զրութեան մը մէջ կացուցանել , որով կարենայ ինքն իրեններուն հետ ժպրհութեամբ զոչել՝ թէ հրաշքն չէ եղած :

Բայց մենք հակառակ այսպիսի ժպրհութեան մը ամենայն ստուգութեամբ կրնանք ապացուցանել հրաշից զոյութիւնն ի նպաստ Յայտնութեան եւ յայտնեալ ճշմարտութեանց : Եւ առ այս հրաշից հնարաւորութիւնն ենթաղրելով ուրիշ լանապաշտից դէմ, որովհետեւ չառ դիւզին է, եւ յայտն համառօտ ալ լլալու նպատակն ունենալով այսպէս կը պատճառաբանենք: Հրաշքն միայն Աստուծոյ յատուկ գործ մի է եւ մարդոն իբր գործիք Աստուծոյ՝ Անով միայն կրնայ հրաշագործել, ուստի եթէ կարենայ ստոյգ ցուցուիլ, որ այս ինչ կամ այն վարդապետութեան հաստատմանն համար ճշմարիտ հրաշքներ եղած են, պէտք է ըսել որ այն վարդապետութիւններն Աստուծոյ կողմանէ են, որովհետեւ ինչպէս թագաւոր մը իրմէ չաեսնուած եւ չնաւանած թղթոյ մը ստորեւ կնիքն չդներ, այսպէս Աստուծ իրմէ չեղած վարդապետութիւն մը հրաշքով չհաստատեր. արդ այն ճշմարտութիւններն, զորս յայտնեալ կ'ըսենք, հաստատուած են հրաշիւք. ուրեմն կան յայտնեալ ճշմարտութիւններ եւ հետեւաբար կայ յայտնութիւն: Յայտնի է մեծագոյնն, ապացուցանեմք զփոքրագոյնն ընդհանուր ապացոյցներով առանց մասնաւորի իջնալու :

(Շարայարելի)

## ՕՐԵՆՄԴՐՈՒԹԻՒՆ ՕՍՄԱՆԵԱՆ

ԸՍՏ ԾԻՍԻՆ ԱՆԱՖԻՏԱՅ

ՆԿԱՏՄԱՄԲ ԿՏԱԿԱԻ ԿԱՐԳԵԱԼ ԽՆԱՄԱԿԱԼԻ ԵՒ ԱՐԳԵԼՄԱՆ  
ԵՒ ՊԱՐԳԵՒԱՏՈՒՈՒԹԵԱՆ ԸՆԴ ՄԵԶ ԿԵՆԴԱՆԵԱՑ  
ԵՒ ՀՐԻՏԱԿԱՑ ԵՒ ԺԱՌԱՆԴՈՒԹԵԱՑ

ՄԱՍՆ ԵՐԿՐՈՐԴ

### ԺԱՌԱՆԳՈՒԹԵԱՆՑ ՎՐԱՅ

ԳԼՈՒԽ Բ.

ԱՅՆԹԻՍԻ ԴԻԹՈՒԱԾՈՑ ՎՐԱՅ ՅՈՐՍ ԱՆԱՐԺԱՆ  
ԵՒ ԱՆԸՆԴՈՒՆԱԿ Կ'ԸԼԼԱՅ ՄԷԿ ՄԸ ԺԱՌԱՆԳԵԼՈՒ

( Շարունակութիւն տես թիւ 7 )

Յօդ. 148.— Անընդունակ է ժառանգելու ո՞եւ է անձ՝ որոյ  
վիճակն ազատ չէ :

Յօդ. 149.— Անարժան է ժառանգելու ո՞եւ է անձ, որ  
կամաւ կամ ակամայ, խորհրդածութեամբ կամ առանց խոր-  
հըրդածութեան իւր հեղինակին կենաց զէմ դաւաճանած է (1) :

Անարժան չեն ժառանգելու՝

Ով որ գործածած է նկատմամբ հեղինակին համապատիժ  
հաստուցման (2) կամ Հատի իրաւունքը :

Ով որ զանիկայ սպաննած է օրինաւոր պաշտպանութեան  
դիպուածին մէջ :

(1) Attenter.

(2) Droit du talion.

Ով որ անուղղակի պատճառ եղած է անոր մահուան :  
Կրտսեր կամ խելազար սպաննողն :

Յօդ. 150. — Տարբերութիւնն կրօնի կը բառնայ քրիստոնէն՝ մահմէտականը ժառանգելու իրաւունքը եւ փոխադարձաբար :

Սակայն մահմէտականն կրնայ ժառանգել իւր ուրացող ազգականէն՝ նախ քան չուրացութիւն ստացեալ ինչք յուրացողէ՝ Պէյր-Էլ-Մալին կը փոխանցին :

Եթէ ուրացութեան ստացեալ ինչք յուրացողէ՝ Պէյր-Էլ-Մալին կը մահմէտական ազգականին :

Յօդ. 151. — Հօսդիս<sup>(1)</sup> կոչուած անձն՝ որ կը բնակի մահմէտական գտւառներուն մէջ, անընդունակ է ժառանգելու իւր Զիմմին կամ մահմէտական իշխանութեան հպատակ մը :

Նոյնը պէտք է ըսել Հօսդիս կոչուած անձին վրայօք՝ որ մահմէտական գտւառներէն դուրս կը բնակի, ուրիշ Հօսդիս կոչուած անձին՝ որ նոյն գաւառաց մէջ կը բնակի :

Մահմէտական գաւառաց մէջ բնակեալ Հօսդիսին պատկանեալ ինչք կը պահուին օտար գաւառաց մէջ բնակող ժառանգաց համար :

### Գ Լ Ո Ւ Խ Գ .

## ՕՐԻՆԱԿՈՐ ԺԱՌԱՆԳԱՑ ՎՐԱՅ ԵՒ ԱՆՈՆՑ

## ՕՐԻՆԱԿՈՐ ԲԱԺՆԻՆ ՎՐԱՅ

Յօդ. 152. — Ժառանգութիւնն կը փոխանցի կամ օրինաւորական իրաւամբ կամ ընդհանուր իրաւամբ :

Օրինաւոր բաժինքն, որոց ժառանգք կրնան իրաւունք ունենալ, են :

Կէս, չորրորդ, ութերորդ, երկու երրորդ, երրորդ մասն ժառանգութեան :

Օրինաւոր մասին իրաւունք ունեցողներն են :

Հայրն, հայրական հաւան որոյ եւ է աստիճանի, համամայրեղբայրն, այրն, կին, զուստրն, հարազատ քոյրն, յորդւոց

(1) Etranger.

ծնեալ թոռն, որ եւ է աստիճանի, արենակից քոյրն, համամայր քոյրն, մայրն եւ հայրական մանն :

Կէս (մասն ժառանգութեան) կը սեփականի հինգ ժառանգաց, այսինքն

1. Առն, ի զիպուածի մահուան կնոջ, առանց որդիք կամ յորդւոց ծնեալ թոռունք թողլու :

2. Միակ դուստրն՝ որ ծնեալ ըլլայ ի նոյն իսկ հեղինակէ (Պէնդ-էլ-սուլպ) :

3. Դուստր որդւոյն, եթէ չկայ ուրիշ զուստր մը՝ որ ուղղակի ժառանգ ըլլայ :

4. Հարազատ քոյրն, եթէ միակ է :

5. Սրենակից քոյրն, եթէ միակ է :

Յօդ. 153. — Զորբորդ (մասն ժառանգութեան) կը սեփականի երկու ժառանգաց, այսինքն

1. Առն, եթէ կինն որդի մի կամ թոռն մի ունի յորմէ եւ է աստիճանէ :

2. Այրի կնոջ կամ այրի կանանց հանգուցեալ առն, որ սերունդ չունի :

Ութերորդ (մասն ժառանգութեան) կը տրուի այրի կնոջ կամ այրի կանանց հանգուցելոյն ի համընթացութեան որդւոց կամ թոռան :

Յօդ. 154. — Երկու երրորդ (մասն ժառանգութեան) կը սեփականին չորից ժառանգաց :

1. Երկու կամ առաւելագոյն ուղղակի դստերց :

2. Դսաւերց որդւոյ ի պակասութեան ուղղակի դստերց :

3. Հարազատ քերց, եթէ միայնակ են :

4. Սրենակից քերց, ի պակասութեան հարազատ քերց եւ դստերց որդւոց :

Յօդ. 155. — Երրորդն կը սեփականի երկու ժառանգաց :

1. Հանգուցելոյն մօր, եթէ սա որդիք կամ թոռունք կամ քորք չունի, յայսմ զիպուածի մայրն ժառանգութեան մնացորդ դին երրորդ մասը կ'առնու յետ տալոյ զօրինաւոր բաժին կին դանի ամուսնոյ :

2. Երկու կամ առաւելագոյն համամայր եղբարց կամ քերց :

Յօդ. 156. — Վեցերորդն կը սեփականի իբրեւ օրինաւոր բաժին վեց ժառանգաց, այսինքն :

1. Հօրն կամ հայրական հաւին որոյ եւ է աստիճանի, եթէ հեղինակն թողած է որդի կամ թոռն յորմէ եւ է աստիճանէ, կամ եթէ երկու կամ աւելի քորք կամ եղբարք կան :

3. Հայրական մամուն կամ մամուց կամ մարց հաւուն :

4. Համամայր եղբօր կամ քեր, եթէ ուրիշ համընթացող ժառանգ չկան :

5. Դստեր որդւոյն, ի համընթանալ ուղղակի դստեր :

6. Սրենակից քեր, ի համընթանալ հարազատ քեր :

(Նարայաքելի)

ՊԱՏՄՈՒԹԻՒՆ

# ՍՐԲՈՒՀԻ ՄՈՆԻԳԱՅԻ

ԹԱՐԳՄԱՆԵՑ

ՅՈՎՀԱՆՆԵՍ Վ. ԱՐԻԿԵԱՆ

( Նարունակութիւն տես թիւ 9)

Բայց թէ որ կայ Աստուծոյ եւ հոգւոյ մէջ ներդաշնակութիւն մը , կապ մը՝ որով կապուած ըլլան իրարու , ուր կը գտնանք այն կապը . ուր կը գտնանք այն կրօնքը (յատինական լեզուաւ կրօնք բառը կապ ալ կը նշանակէ) . ուր կը գտնուի այն կրօնքն , որն որ ի սկզբանէ գոյութիւն ստացած եւ ի սկզբանէ ճանչյուած ըլլալու էր բարեյօժար անձերէ , այնպիսի յատակ նշաններով , զորս տեսնալու եւ ճանչնալու համար աչքը բանալ ու նայիլը բաւական ըլլալու էր Այս ինդիրը բնականապէս եւ անմիջապէս առաջ կուգայ վերի առաջարկութենէն . Օգոստինոս Քառիաբումէն հազիւ թէ ելած էր , Ապէնինեան լեռներն անցնելու ատեն այս խնդրոյն վրայ կ'աշխատէր . եւ Հռովմ հասածին պէս գոած է «Յաղագս նշմարիստ կրօնին» ճառը . յորում կ'երեւի տակաւին Պղատոնական փիլիսոփայութեան գաղափարներ , եւ զորս հետզհետէ պիտի թողու , աւելի աստուածաբանական ոճը գործածելու համար . Այս ճառը իւր երկասիրութեանց առաջին շրջանին վերջին զլիսաւոր գրութիւնը կը սեպուի : Յառաջարանը սքանչելի գեղեցկութեամբ եւ ճոխութեամբ լի է . թէ որ Պղատոն այսօր աշխարհք գար , եւ թոյլ տար ինծի որ իրեն հարցընէի , կամ թէ իւր աշակերտներէն մին այն ատեն հարցուցած ըլլար իրեն թէ ինչ կը մտածէր Յիսուսի Քրիստոսի վրայօք , այսինքն այնպիսի մարդու մը համար , որ օր մը զլուիս պիտի ըլլար համոզելու զմարդիկ Աւետարանին վսեմ վարդապետութեանը հետեւելու եւ բոլոր աշխարհիս երեսը տարա-

ծելով զայն, անոնք որ այն բարձր վարդապետութիւնը հասկը-  
նալու չափ ընդունակութիւն պիտի չունենային, զարձեալ հա-  
ւատք պիտի ընծայէին, և անոնք որ հասինալու բաւական  
մտաւոր զօրութիւն պիտի ունենային, ի գործ պիտի զնէին այն  
նորասքանչ վարդապետութիւնը, մողորութեանց և ու ուսմկական  
նախապաշտամանց լուծը թօթվելով : Ի՞նչ պիտի ըլլար՝ կ'ըսեմ,  
Պղատոնին պատասխանը : Տարակոյս չունիմ որ ինքն այն ան-  
ձը մարդկութեան աստիճանէն վեր պիտի զառէր. որովհետեւ՝  
պիտի ըսէր իմաստուն Պղատոնը, մարզու մը տրուած չէ այն-  
պիտի զարմանալի բարեփոխութիւն մը պատճառել աշխարհքիս  
երեսը՝ եթէ ոչ նոյն ինքն Աստուած իւր իմաստութեան և  
ամենակարողութեան արդեամբն այն անձը մարդիկներու պայ-  
մանէն գուրս հանելով, իրեն հետ սերտ կապով մը միացուցած  
ըլլայ. և ի պղտիկուց օժտած՝ ոչ միայն սովորական դիտու-  
թիւններով, որոնց մարդիկ առ հասարակ ընդունակ են, այլ  
նաև ծշմարտութեամբ, աղնուութեամբ և փառաւորութեամբ, որոնցմով  
սքանչելիքներ զործելով ապշեցնէ զմարդիկ, զզուեցնէ զանոնք  
ապականութեան ետեւէ վաղելէն, և սիրոյ և իշխանութեան  
անսւչութեամբը՝ հրաւիրէ և մոցնէ զանոնք այն փրկարար  
կրօնքին մէջ: Ուրեմն թէ որ այսօր նոյն սքանչելիքը կատար-  
ուած են, թէ որ զրութիւնք, յիշատակարանք անոնց հետքն  
անջինջ պահելով սփուած և հոչակած են բոլոր աշխարհքիս  
երեսը. թէ որ աշխարհքիս մէկ փոքրիկ անկիւնէն՝ իրենց նախ  
ծշմարիտ Աստուածը պաշտուած է, և ուր կը վայէր որ ծնած  
ըլլայ այն անձն, ընտրուած և խրկուած են այն առաքեալքն  
որոնք աշխարհքիս ամէն կողմը միանգամայն՝ իրենց խօսքին  
ուժովն և հրաշից միջոցաւ, վառեցին աստուածային սիրոյ  
հրդեհը. թէ որ փրկութեան վարդապետութիւնը հասաատելէն  
ետեւ, նոյն մարդիկը մեռնելով թողած են իրենց սերնդոց՝ իբր  
ժառանգութիւն այն աստուածային դիտութեան լոյսն, և զանց  
առնելով այն անցած զէպքերն՝ որոնց համար ոմանք թերեւս  
հաւատալու դժուարութիւն կը զգան, թէ որ այսօր՝ կ'ըսենք,  
զարձեալ նոյն Աւետարանը կը քարոզուի բոլոր աշխարհքիս ե-  
րեսը, թէ որ ժողովուրդք սիրով և յարդութեամբ կ'ընդունին  
զայն, թէ որ Եկեղեցին միշտ բարդաւածած է, թէ որ անհամար  
երիտասարդք և օրիորդք՝ ակամայ հալածչաց որոնք այնքան  
մարտիրոսաց արիւնը թափած են և ակամայ պէսպէս անտա-

նելի տանջանաց՝ հրաժարած են ամուսնութենէ և աշխարհքէ և ընդգրկած են յմիշտ զգաստութեան լուծն առանց մէկու մը զարմանքը շարժելու, թէ որ բոլոր աշխարհք ընդարձակ տաճար մը եղած է, ուսկից կը գոչեն միաբերան՝ ի վեր ընծայեցուցիք զմիտս ներ, զարձեալ կը հարցնենք, ի՞նչ պիտի ըսէ Պղատոն, ի՞նչ հիացմամբ պիտի չզուչէ ըսեղով. «ահաւասիկ այն փարզապեառութիւնը զոր մենք երազեր էինք, բայց չէինք համարձակած առաջարկելու ժողովրդոց. վասն զի անկարելի էր մեզի զրոշմելու զայն իրենց սրաբն մէջ, և այսօր բոլոր աշխարհք կը դաւանի, ի գործ կը զնէ, և կը սիրէ զայն : »

Ուստի մէկ կողմէն ցուցինելով Պղատոնին, այսինքն նախնի իմաստասիրաց անկարութիւնը սորվեցնելու մարդկան ճշշմարտութեան և առաքինութեան ճամբան, և միւս կողմէն հռչակելով Յիսուսի Քրիստոսի ամենատկարողութիւնը, Օգոստինոս վերջ կուտայ յառաջաբանութեան, և կը սկսի քննել մի առ մի ճշմարիտ կրօնին աղքիւրները. պատմութիւնն՝ որով կրօնքը մինչեւ աշխարհքիս որրանը կ'եղայ. մարդարէութիւնն՝ որով իւր ստուերական շրջանը կ'իջնաց. հրաշքներն՝ որոնք Աստուծոյ ներկայութեան յայտնի նշան և կրօնքին յեղափոխ զօրութիւն առուղ են. վասն զի ինչպէս որ անկարելի է մէկու մը հանճարեղ և առաքինաղարդ անձի մը ընկերութեան մէջ չաղնուանալը, այսպէս ալ կարելի չէ որ կրօնքն՝ որով մարդ Աստուծոյ հետ կը կապուի, լաւագոյն չզործէ զանիկայ :

Եւ հոս Օգոստինոս կուտայ մեզի այն բարի մարդուն նըշանաւոր նկարագրութիւնն, որուն առջեւ կը նսեմանայ Պղատոնին մեզի աւանդած արդար անձին նկարագիրը, և յորում կը փայլի Յիսուսի Քրիստոսի կենաց անհամեմատ զեղեցիութիւնը, նախատիպ նորոգուած մարդուն : «Մարդիկ անցատ եռանդով մը, կ'ըսէ սուրբ Օգոստինոս, կը վազէին աշխարհային հարստութեանց ետեւէ . Յիսուս Քրիստոս յանձն առաւ աշխարհք զալ աղքատութեան մէջ: Մարդկային ամբարտաւանութիւնը կը սոսկար որ և իցէ փոքրիկ նախատանաց առջին. ինքն անհնարին նախատիմները սիրով կրեց : Թէնամանքները զմեզ կը զայրացնէին. ինքը մինչեւ ցման համերութեամբ տարու զանօնք : Անտանելի էր մեզի ցաւը. ինքը ձաղկեցաւ, փշուով պսակուեցաւ, և զամերով խոցուեցաւ : Մարդիկ մեռնելէն կը խորչէին, ինքը յօժարակամ ընդունեցաւ զման : Աաչի տանջանքէն անարդաղոյն բան մը չկար մեզի համար. ինքը՝ սիրով

ընտրեց զայն : Վերջապէս հրաժարելով այն ամէն բարիքներէն, որոնց սէրը կը կորսնցընէր զմեղ, եւ յանձն առնելով այն ամէն չարիքներն, որոնց զարշութիւնը կը հեռացընէր զմեղ տուարինութենէ, ինքը՝ թէ ասոնք եւ թէ անոնք մեր սախցը տակ դրաւ : Առանկով մարդեղեալ Աստուծոյն կենացը մէջ չենք գանար բան մը որ մեզի օրինակ տալու նպատակաւ եղած չըլլայ, եւ ամբողջ բարոյականին ուսումը իւր անձին վրայ լիովին բովանդակուած է : »

Այս ճառին համար՝ որն որ Օգոստինոսին սրտին յիշաւակարանը կրնայ կոչուիլ, ինչպէս կրցաւ Պ. աը Վիլմէն ըսել թէ՝ «անոր մտացը կրօնական յառաջադիմութեանը նշանաւոր ապացոյց մը կը սեպուի, քան թէ ապացոյց այն ծշմարտութեան՝ զորն որ ընդպրկած էր : » Բանք ընդհակառակն Առնոլտի, Թիլմանի, Պոսուէի եւ բազոր տասնըետիւրորդ զարու հետ, թէ՝ «այն զիրքը մէկալնոնց չափ, կամ մանաւանդ աւելի եւս շարժելու է մեր զարմանքը, տեսնալով այն աննոման աստուածաբանին մտաց սքանչելահրաշ վեհութիւնն եւ զեր ի վերոյ լուսաւորութիւնը : Այնչափ քիչ ատենուան մէջ, մինչդու Օգոստինոս քրիստոնէական կրօնին զիտութիւնը նոր սկսած էր սորվիլ, եւ Եկեղեցւոյ մէջ պարզ հաւատացելոց կարգը տակաւին կը գանուէր, ո՛վ չզարմանար տեսնելով անոր բանախոսութեան անզուգական ազնուութիւնն եւ վսեմութիւնը, զաղափարաց ծշութիւնը եւ վեհութիւնը : Յիրաւի հազիւ կրնանք հետաեւիլ աչօք սա արծուաթորչ հսկային, հազիւ կը հառկընանք իւր զարմանալի խօսքերուն մտախորհ իմաստը, հազիւ կը նշմարենք այն լուսարձակ ճշմարտութիւններն առանց լանալու : »

Օգոստինոս կը լրացնէ այն սքանչելի երկասիրութիւնը՝ զորն որ Հռոմանիանոսի նուուիրելով, անոր դարձին պատճառ եղած էր, շարադրելով նախ «Քրիստոնէական վարդապէտութեան չորս զիրք աշխատասիրութիւնը, յորում բոլոր կրօնքը ի սէր կը վերածէ, եւ «եւ այն չորս զրոց մէջ, կ'ըսէ Պոսուէ, մի միայն ինքը Սուրբ Գրոց իմացողութիւնն համար շատ աւելի սկզբունքներ հաղորդած է մեզի, քան թէ՝ կը համարձակիմ ըսել, ամէն Եկեղեցւոյ վարդապետներն ի միասին : » Յետոյ ևոր, Վոլուգեան» ուղղած թուղթը, որով ընդհանուր Եկեղեցւոյ զարմանքը շարժած է, եւ անոր մէջ Օգոստինոս՝ ոչ Պղատոնին, այլ մարգարէից թեւոց վրայ կոթընելով՝ կը սլանայ,

կը հասնի մինչեւ այս անմատշելի լոյսն, ուր կը բնակի Բանն : Բանն՝ անճառելի Աստուծոյ խօսքը, չկարծենք թէ այնպիսի խօսք մ'է որ կ'անցնի : Բանին յաւիտնականութիւնը, իւր ծնունդը ժամանակներէ առաջ, իւր գալուսարը յաշխարհ, Մարդկեղութիւնը տառապանաց մէջ, լուսարձակ, սուրբ եւ սիրալիր գործքերը, մարդուս համար մարդեղեալ Աստուծոյ հետ բազգատութեան մտնալու անկարելիութիւնը, Երբայեցի ժողովրդեան՝ Մեսիայի գալստեան սպասելու, գալուսար աւետելու եւ բազգալու առանձնաշնորհութիւնքը, եւ աշխարհքոյ վրայ անոր յիշատակը մնուցանելու համար ի յաւիտենից ընտրուած ըլլալը՝ եւ գալստենէ ետեւ, իւր արեան արդեամբը՝ Եկեղեցւոյ ծնունդը, բոլոր աշխարհքիս երեսը Քրիստոսի ճանաչման եւ սիրոյն տարածումը, եւ այս ճանաչմամբ եւ սիրով մարդկային սեռին նորոգումը . Օգոստինոս այս ամէն նիւթերու վրայ այնպիսի փառաւոր, խորիմաստ, ուժգին եւ բոցավառ ոճով մը ճառած է, որ նոյն ինքն Պոսուէ իւր հիացումը չէ կրցած զսպել . Միլզաց անուանի եպիսկոպոսը չուրանար, եւ զիւրին ալ է ստուգել՝ թէ «Խօսք ի վեպս ազգաց» զրքին երկրորդ մասը անկից առաջ եկած է . լոյս մը ի լուսոյ ծնանելով, հանճար մը՝ ուրիշ հանճար մը արթնցնելով, եւ անոր իւր ոգին չնչելով՝ աւելի նախանձաւութեամբ քան թէ նմանութեամբ :

(Շարայարելի)

## ՆՈՐԱՏԻՊ ՄԱՏԵԱՆ

Վերջին տարիներուս ի կ. Պոլիս զսնուած Վարդապետութիւն Ժբ Առաքելոց անուամբ յունարէն պատուական հին ձեռագիրն՝ քրիստոնէութեան որրանին սքանչելի մանրանկարն՝ ընդարձակ ծանօթութեամբ՝ հայերէն թարգմանուած է Սահակ Վ.է Նազարեթեան, եւ հրատարակուած 263 էջերով :

Հնախօսներու՝ Ս. Գրոց քննիչներու՝ քրիստոնէութեան առաջին կազմութեան հետաքնին անձանց եւ Հայ. Եկեղեցին ուսումնասիրողներու համար ամենակարեւոր :

Կը զաճառի Պահճէ Գաբու ջրավաճառ Պօղոս Աղայի քով, Պոլսոյ ամոն հայ գրատուններն, Դալաթիա Սեղբոս խան Բիւզանդեան գրատուն, Բերա Մեծ պողոտայի վրայ թիւ 153 հայ ծխավաճառին քով :

Գին 7 դանեկանի

ՊԱՏԿԵՐ տասն եւ հինգ օրը մի անգամ կը հրատարակուի

Բաժանորդագրութեան տարեկան գինն է  
Կ. Գոյսոյ համար . . . . . 40 դահնեկան.  
Գաւառաց և. օսար Երկիրներու համար  
ըղբատարի ծախորն ի միասին հաշուելով 50 « «

## Երաքանչիշը թիւ 2 դահելկան

ՊԱՏԿԵՐԻ խմբագրատունն է ի ներա , եկշիլ փողոց  
թիւ 1 , ուր պէտք է դիմել բաժանորդագրաքեան եւ քերքին  
վերաբերեալ այլ ամենայն խնդրոց համար :

# RÉDACTION DU BADGUERE

**Constantinople, Péra, rue YÈCHIL N° 4**

معارف نظارت جلیله سنک رخصتیله طبیع او لنهشدر